

## ՅՈՎՈՒՓ ԷՄԻՆ ԵՒ ԵԳՐՈՒՏ ՊԵՐՔ :

Անգղիոյ քաղաքագետ և պերճախօս մեծամեծներուն մէջ անուանի է Էտմընս Պըրք ատենարանը որ ծնած էր Տուպին Խոլանտայի մայրաքաղաքը 1750ին : Պատիկուց Լոնտրա եղած, և փաստարանուրեան ետեւ եղած ըլլալով՝ զանազան գրուածքներ հանեց, ու քիչ ատենեն համբաւը մեծաց իրեւ փիլիսոփայ և քաղաքագետ մարդ : Անգղիոյ խորհրդարանին անդամ ընտրուելեն ետեւ՝ հակառակորդաց կողմը անցաւ, Անգղիոյ տէրութեան դէմ Ամերիկացոց ձեռնուու եղաւ, և զարմանալի ճարտասանութեամբ դէմ կեցաւ Արեւելեան Հնդկաստանի Հասրինկս կուսակալին, որ իւր գօրութեանը վրայ փառացած՝ շատ բռնութիւններ կընէր հոն : 1790ին Գաղղիոյ մէջ պատահած մեծ խոռովութեանը սաստիկ դէմ կեցաւ, և շատ մը ճառեր ու գրուածքներ հրատարակեց, որոնց մէջ զիշաւորն է « Խորհրդածութիւնք ի վերայ Յեղափոխութեան Գաղղիոյ » ըսուածը, որ շատ մեծ տպաւորութիւն ըրաւ նախ Անգղիոյ և յետոյ բոլոր եւրոպայի վրայ : Պըրքի գրուածոց մեծ մասը հրատարակուելուն պէս զաղղիարէն ալ քարգմանուեցան . բոլոր գրուածքները 16 հատորի կընանին : Ինքը մեռաւ Պիքընսաֆիլտ քաղաքը 1797ին :

Արդ այս երեւելի անձը մերազնեայ Էմինեան Պ. Յովսեկին վրայ պատուաւոր յիշատակութիւն մը ըրած ըլլալով իր գրուածքներէն մէկուն մէջ, արժան կընամարինք անոր և ուրիշ Անգղիացոց խօսքերուն հայերէն քարգմանութիւնը դնել հոս իրեւ ազգային տեղեկութիւն :

Պըրքին գրուածքը հրատարակող Անգղիացին ձերմս Փրայլը՝ այս ծանօթութիւնը կաւեցընէ Յովսեկի Էմինեանին՝ և Պըրքին անոր հետ ունեցած յարաբերութեանը վրայ .

« Այս ատենենները Պ. Պըրք դիպուածով մը Աւերձելյամսի պարտիգին մէջ ճանչուրութիւններ գործուեայ ու կարգէ դուրս զարմանալի մարդու մը հետ որ բէպէտ և բնիկ արեւելցի ըլլալովը Անգղիացոցմէ շատ քարեկամութիւն մը պիտի չսպասէր, սակայն այնպիսի կերպով մը առջեւն եւս, և այնպէս իւր վիճակին վեր խմասութեամբ խօսեցաւ հետն որ մէկէն քարեկամացան անոր : Թէ որ քաղզը այս մարդուն քիչ մը աւելի

օգնած ըլլար, կրնար անշուշտ մեծանուն մարդկանց մէկն ըլլալ, ինչպէս արդէն համակուան մարդկանց մէջ շատ համարձակ կերեւնար : Պ. Գուլիկմոս ձօնս այսպէս կըզքէ անոր համար (մայիս, 1786) առ Պ. Յովիաննէս Մաքֆիքսըն, երրոր դեռ անիկայ Հնդկաստանի ընդհանուր կուսակալն էր . « Էմինին վրայ ունեցած խնամոցդ համար արդէն շնորհակալ եղայ ձեզի . կադաշեմ ասկէց եսքն ալ նոյն խնամքը անպակաս ընէք . Անգղիոյ մէջ ալ շատ մարդ կայ որ շնորհակալ պիտի ըլլան ձեզի : Էմին այնպիսի ճարտար մարդ մըն է որ մէկը որչափ մնծ պաշտօն ալ տայ ձեռքը, անիկայ աւելի յստ կընամարի պատերազմին սաստկացած ու փանգաւոր տեղը մտնելը : »

Լորտ Թէյնմատուր, Պ. Գուլիկմոս ձօնսին վրայ գրուած յիշատակարանին մէջ, Էմինին կինացը վրայ յաջորդ համառօտ տեղեկութիւնը կուտայ .

« Քիչ մարդ եղած է որ Պ. Գուլիկմոս ձօնսին յիշատակած էմին անունով մարդուն պէս տեսակ տեսակ փորձանքներու հանդիպած ըլլայ : Էմինը Պարսկաստանի Համատան քաղաքը ծնած էր հայ ծնողացմէ. մանկութեան ատենը մեծամեծ քշուառութիւններ քաշեց . հազին թէ պատանեկութեան տարիքը մաեր էր, հօրը եւ աղքատցած ընտանեացը նետ Կաղկարա զնաց : Հոն առիթ ունեցաւ տեսնելու թէ եւրոպացիք Ասիացցոմն որչափ աւելի յառաջացեալ են զինուորութեան, արուեստից ու զիտութեանց մէջ, իրեն ալ սաստիկ փափագ մը եկաւ այն զիտութիւններուն տեղեկակ ըլլալու . միտքը դրաւոր ինչ կուզէ ըլլայ՝ դէս ի Անգղիա ճանապարհորդութիւն մը ընէ : Հայրը երկար ատեն իրեն դէմ կենակն ետեւ վերջապէս ստիպուեցաւ զիշանելու . Էմին ալ միտքը դրածը կատարելու համար այս գեղեցիկ հնարքը բանեցուց, որ բոլոր ճամբորդութեան ատենը Արեւելեան Հնդկաստանի ընկերութեան նաւերէն մէկուն մէջ հասարակ հաւափարի պէս աշխատեցաւ : Անգղիա հասածին պէս, առանց ամենեւին ատեն կորսնցընելու . միտքը դրած զիտութիւններուն ետեւ եղաւ անլազարար . բայց փախմանին հատանելու չափ բաւական ստակ չունենալով՝ քիչ մը ատեն ետ մնաց, և ապրուստը ճա-

թելու համար հարկադրեցաւ ընտանեկան զբաղմունքներու և աշխատախի պաշտօններու պարապի : Բաղդը յաջողեցաւ որ երբ յուսահատելու մոտ էր՝ դիմուածով Ֆը Ռոքհրմալըրէնտի դժբին, յեռոյ ուրիշ ազնուական ու հարուստ պարոններու նետ ճանչորեցաւ և անոնց օգնականութեամբ փափազանացը հասաւ :

« Էմինին խելքը միտքը այն էր որ զինաշարժութիւն սովորի, յուսայով թէ անով իր նախնեաց երկիրին մեկ մասն ու կրօնքը Պարսից ձեռքեն ազատ : Գերմանիոյ մեջ Քրուսիացոց ու Անգլիացոց բանակներուն ծառայելեն վերջը, մար մը զտաւ ինքնինքը Հայաստանի լեռները ձգելու, Վրաստանի Հերակլ բազաւորին ծառայելու, և իւր հայրենակցաց սրտին մեջ աստուածաբաշտորեան եռանդը և պատերազմական քաջորդինը վառելու համար : Մեծ ցաւ եղաւ իրեն երբ տեսաւ որ անջափի դժուարութեամբ ձեռք գարկած գործը ստըլի պակասութեան պատճառաւ պարապ պիտի եղեւը. ուստի յուսահատեալ հարկադրեցաւ նորէն Անգլիա դառնայու : Հոն թէպէտ և մէկուն մէկալին օգնութեամբը ապրեցաւ, բայց իւր պաշտպաններուն ձեռնտուութեամբը ու յանձնարարութիւններովը վերջապէս կրցաւ մուսաստան երրալ, անկեց ալ պէս պէս տառապանաց և արգելքներու իւր քաջասրտութեամբը և համբերութեամբը յաղթելով զնաց Վրաստանի մայրաքաղաքը Թիֆլիզ : Այն երկրին ու Հայաստանի լեռներուն մեջ որը տարի բափառական պարտելեն և շատ մը վտանգներէ, քշուառութիւններէ անցնելեն ետքը՝ հարկադրեցաւ իւր ցնորական խորհուրդէն ևս կինալ, և իւր հօրը տունը Կալկարա դարձաւ : Բայց միշտ իր դիտաւորութիւնը կատարելու փափաքով և բնաւ չվախնալով զիսէն անցած վտանգներէն ու դժուարութիւններէն, երրորդ անգամ մըն ալ փորձեց միտքը դրածը ի գործ դնելու, և զնաց Պարսկաստան . բայց այն անգամ ալ յոյսը պարապի եղելով՝ նորէն Կալկարա դարձաւ :

« Էմին այն մարդն էր ուրեմն որ նետ զնեսէ հաւաքար, բեռնակիր, ծառայ եղաւ. ողորմութեամբ ապրեցաւ, ազնուականաց ընկերութեանը մեջ մտաւ, իշխաններէ ու բազաւորներէ պաշտպանութիւն զտաւ . մեծամեծ քշուառութեանց մեջ ալ զիտցաւ իւր պատիւը, սրտի անկեղծութիւնը, Աստուծոյ նախախնամութեանը վրայ ունեցած վստահութիւնը, և քրիստոնեութեան սկզբանց վրայ հաստատուն սէրը պահել, որոնց

մէջ ինքը մեծցած էր : Կալկարա բնակած ատենը իր կենացը մէջ զիսէն անցած դիպուածներուն պատմութիւնը նրաստարակեց. այս պատմութիւնը Պ. Գուլիկեմոս ձօնս համեցաւ աչքէ անցընել, և տառերու սիալները սրբազրեց՝ առանց ոմին դպչելու : »

Էմինը նորքհրմալըրէնտի դժբին առջեւ ելլելն առաջ Եղմոնտ Պըրքին նետ տեսնուեցաւ, որուն ինչպէս որ ըսինք՝ հանդիպեր էր պարտիզին մեջ: Քիչ մը ատեն խօսակցելեն վերջը Պ. Պըրք զինքը իւր տունը նրաւիրեց : Էմին չգիտնալով թէ զինքը այնպիսի քաղաքավար կերպով, տուն նրաւիրողը ովկ է՝ աղաջեց որ շնորհք ընէ, անունը իրեն յայտնէ. պատասխան տուաւ Պ. Պըրք անուշուրեամբ մը ու ըսաւ . « Ծառաներնուդ անունն է Եղմոնտ Պըրք, ևս ալ ձեզի պէս իմ հօրս քովին փախատական որդի եմ : » Այս ըսկով Էմինին կէսուկի մը տուաւ ու ըսաւ . « Իմ պատույսիրայ կըսեմ, հիմակուան ունեցածս այսչափ է միայն . խնդրեմ որ ընդունիք : »

Երկրորդ օրը Պ. Պըրք Էմինին այցելութեանվաց, և խորհուրդ տուաւ իրեն թէ որ գրքերը պէտք է կարդայ : Ցեսոյ առաւ զինքը իւր ազգական Պ. Գուլիկեմոս Պըրքին տարաւ . և մինչեւ երկուն տարի չմոռցաւ Էմին այն երկու անձանցմէ տեսած բարիքները :

Պ. Պըրքին նետ ճանչուուրիւն ընելէն ետեւ, Էմին քիչ մը մոոցաւ իւր կարօտութիւնը, և Անգլիա երբալու նպատակին հասնելու յուր օրէ օր կըմբըննար :

Էմին կըսէ թէ « Պ. Պըրք թէ որ զիս ատեն ատեն չմիտիրաքէր, բոլորովին յուսահատութեան մեջ կիյնալի . » բայց բարեկամը միշտ խորհուրդ կուտայ եղեւ իրեն որ յորը Աստուծոյ վրայ դնէ, և օր չէր ըլլար որ Էմինը տեսնելու չերքար : Նոյն ատենը գրքեր ալ կըշարադրէր . առաջին գրուածքը լետին լորտ Պօլինպորֆին նամակին հետևութիւն մըն էր, իսկ երկրորդը « Յաղազս Վաեմին և Գեղեցկին » ըստած ճառ մը : Բոլոր այս պատմութիւնը վերցին աստիճանի նշանաւոր է: Այն մարդասիրական ու վեհանձնական հոգւոյն համար որ մեր (Անգլիացի) ազգին պարծանք եղող առաքինի մարդուն յատկութիւնն է :

Անկեց շատաւարի ետքը Էմինին համար Հընդկաստանի մեջ շահաւետ միմակ մը զտնելու մտքով՝ Պ. Պըրք անոր զրած նամակին հետևեալ պատասխանը զրեց .

« Առ Յովակի Էմին, ի Կաղեարա :

« Սիրեցեադ իմ եւ վաղեմի բարեկամ,

« Խրատամի կը մեղադրէք զիս որ ձեր գրերուն կանանոր կերպով չպատասխանեցի . բայց վասան եղիք որ ոչ կողակիցա եւ ոչ ես չենք մոռցած զնեզ, որդիս այ իր բարեկամական ոլոցյնը շմոռցաւ ընելու ձեզի . անկեց ի զատ կը խնդրէ որ զինքն այ ձեր նին բարեկամներուն կարգը համարիք, թէ պետ եւ զինքը տղայուրեան ատենը միայն կը ճանչնար :

« Հնդկաստանի մեջ ոչ երբէք մեծ զործ մը ունեցեր եմ : Սնգամ մը լորտ Քլայլ միտրը դրաւ թէ ինձի երախտապարտ է՝ իրեն արդարացի ծանայուրիւն մը ընելուս համար : Իւր ինձի ցուցուցած բարեկամական յօժարուրիւնը ասոր միայն զործածէցի . աղացէցի իրէն որ հրամանոցդ համար յաս զինուրական տեղ մը զտէն : Այս բան 1772ին պատահեցաւ : Սոոյզ զիտեմ որ համակիս պատասխանը զրած է . բայց կարծեմ թէ այս ատենի իշխանուրեան մեջ զտնուող անձանց նետ աղեկ չէք . անկեց ի վեր Հնդկաստանի ներքին եւ արտարին կառավարիչներին մեկն այ չեղաւ որ ինձի նետ մասնաւոր բարեկամուրիւն ընէ . զայց մէշերնեն ունածք զտնուին որ նետ աղեկ այ չեն : Հնդկաստանի բարեկարգուրեան համար խորհրդարանին մեջ ունեցած գրագմունքներս բնականապես շատ հաճոյ պիտի ջուլան անոնց, որոնց կառավարուրեան պակասուրիւնները շտկելը ինձի կիյնար : Իմ բարեկամներս նեղուրիւն կրեցին, եւ ես այ բան մը չվաստըկեցայ . եւ սակայն այսաւանը իւս աղեկ փոխարէն մը եղած կը լլար՝ թէ որ կարենայի Սնգիլոյ տէրուրեան Հնդկաստանցւոց վրայ դրուծ հարկը թիզ մը բերեցնել :

« Իսկ զուր, սիրելի բարեկամ, շատ տեղ շատ փորձաներներու հանդիպէք եք . միմա որ ծերացար, պէտք է թիզ մը հանգչիք : Ուրախ եմ որ բարի նօր մը ընտանիքան հաճոյը եւ մարուր խղմանուրի մը

միփրարուրիւնը փետուեցիք ու զտար . անկեց դուրս ամեն բան առերևոյր բարիք է :

« Քանի որ մեզմէ բաժնուեցար՝ շատ փոփոխուրիւններ եղան նոս : Ձեր բարեկամ նորքնամզը լինուի դուրս մեռաւ . Ծներակ տիկիննը տակաւին ողջ է . երբոր զինքը տեսնեմ՝ զնեզ միտրը պիտի ձգեմ : Ուրիշ շատ փոփոխուրիւններ այ պատահեցան ձեզի նետ մանջուրուրիւն ընելիս ի վեր : Զնեզ Սէնքնձյամի պարտիզին մեջ տեսած օրս որո՞ւ մորէն կանցներ թէ ատենով այս տէրուրիւնը Հնդկաստանի մեծ մասին պիտի տիրապետէ : Բայց տէրուրիւնները կը կանգնին ու կը կործանին . կայսեր գերի կիյնան ու կը կուրեան . կայսերուրիւնը ծախուն հանողները կայսերուրեան կը հասնին : Սակայն մենք ողջ ենք եւ բաւական խելք ունինք մեծամեծ արկածներու մեջ այ մասնաւոր կերպով միփրարուենու . եւ որովհետեւ մեծերը՝ որոնց համար այս բաներս եղած կերեւան, ասեցմէ բան մը չեն շամիք, ուրիշները պիտի հային որ օգոստ մը բանին : Դուք շատ մը ազնուական մատածուներներու ենեւու եղար ու չհասար . բայց հիմա առելի յաս եք՝ բան թէ ինչ որ պիտի սլլայիք երէ յաշողուրիւն զտնիք . վասն զի դուք պատուանոր, եւ առելի յաս ըսեմ՝ երջանիկ մասնաւոր մարդ մին եք : Հաւատացէք որ եք առքի մը զտնիմ՝ զնեզ չեն մոռնար : Որդիս եւ տիկինս կաղազէն որ զիրէնը մորենէլ չիննէք :

« Խնդրելով որ ընդունիք իմ մեծարանը եւ սիրոյ ողջոյնս, մնամ, ազնիւ . եւ վաղեմի բարեկամ ,

« Խոնար եւ հաւատացիմ ծառայ ձեզ  
ԼՏՄԸՆՑ ՊՐԸ :

« 29 մարտի 1789 :

Թարգմանեաց յանդիպական:

ՍՏՎՈՒ ՊՈԼԱՍՈՆԵԱՆ

Ա. Արև. Բագմ. Վարժարանին :

## LA SOCIÉTÉ ARMÉNIENNE AU XIX<sup>e</sup> SIÈCLE.

(Suite.<sup>1</sup>)

A l'époque de la domination des rois rouméniens de Cilicie, plusieurs de ces princes, redoutant les attaques des sultans d'Égypte, déjà fatales aux colonies latines de la Syrie, implorèrent l'appui des papes, qui ne cessaien d'élever la voix en faveur des chrétiens d'Orient, même lorsque l'ardeur pour les croisades fut éteinte,

(Շարայարուրիւն<sup>1</sup>.)

Առ բազաւորուրեամբն Ռուրինեանց ի Կիլիկիա յուղվք ի նոցանէ առ անիւ արշաւանաց սուլտանացն Եղիպոտոսի որ մեծապես վտանգելին զհատուածս լատին ազգաց յԱսորիս, հայցեցին զօղնականուրին պասից, որ չգանդադէին երքէք բողոք հարկանել ի նպաստ քրիստոնէիցն Արևել-

<sup>1</sup> Տես թիւ Ե, էջ 182 :

Voir le numéro de juillet, page 182.